

նէն, Հնդկաստանի իշխաններն ալ Պենկալայի մէջ ջարդուեցան . բայց երբոր Հիւմայուն մէկալ գաւառները նուաճելու հետ էր, Պահարի կառավար Սէյր խանը ապստամբեցաւ : Հիւմայուն վրան վազեց, ու Պանգէսի եզերքը մեծ սպառերազմ ըլլալով՝ թագաւորը յաղթուեցաւ ու փախաւ գնաց Լահորի երկիրը քաշուելու : Վիչ ատենէն իր երկու եղբարքն ալ իրմէ ապստամբեցան . աս երբոր իմացաւ Հիւմայուն՝ տարի մը Հնդկաստանի սահմանները թափառական պտրտելէն ետքը՝ շատ վտանգներէ ու նեղութիւններէ ազատելով, վերջապէս գնաց Պարսից Պահմասպ միրզա թագաւորին ապաւինեցաւ . ան ալ զինքը ընդունեցաւ, և քիչ մը զօրք տուաւ իրեն որ նորէն իր տէրութիւնը ձեռք բերէ : 1545^{ին} Հիւմայուն նորէն մտաւ Վապուլ, տարիներով իր Վէմրան եղբօրը հետ կռուեցաւ, ու շատ անգամ յաղթեց անոր . վերջապէս բռնեց զանիկայ ու աչուընէրը կուրցուց . մնացած ապստամբներուն ալ յաղթելով 1556^{ին} յունուարի 21^{ին} իր պալատին սանդուխներէն վար իյնալով մեռաւ 48 տարեկան : Իրեն յաջորդեց Լքպէր՝ իր տղան :

Հիւմայուն շատ արդարասէր ու մարդասէր էր բնութեամբ . իր ապրուտամբ եղբարցը շատ անգամ ներեց, և մեծամեծները շատ դժուարութեամբ զինքը համոզեցին որ Վէմրան եղբօրը ան պատիժը տայ : Սէրիշթէ անունով Պարսից պատմիչը կ'ըսէ՝ թէ աստղաբաշխութեան ու աշխարհագրութեան մասնաւոր սէր մը ունէր . տարերաց բնութեան վրայ ալ ճառեր գրած ունի, ինչպէս նաև մէկ քանի բանաստեղծական գրուածքներ : Թագաւոր ըլլալուն պէս եօթը հատ սրահ շինել տուաւ, ամէն մէկուն մէջ մէյմէկ մոլորակաց գունտերը դրած : Օրապետները հրատի սրահին մէջ կ'ընդունէր . դատաւորները փայլածուի սրահին մէջ . իսկ դեսպանները՝ բանաստեղծներն ու

ճանապարհորդները լուսնի սրահին մէջ :

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱԲ

ՏԻԳՐԱՆ Ա :

ՀԱՅԿԱԶԱՆՑ մէջ, կ'ըսէ Խորենացին, իմաստուն քաջութեամբ անուանի եղող աս իրեքն են, Հայկ՝ Լրամ և Տիգրան . ասոնց մէջ ալ Տիգրան ոչ միայն իրեն սիրելին է, հապա նաև իրմէ սերած ազգին . մանաւանդ թէ ինչպէս նոյն հեղինակը կը զուրցէ, ամենուն սիրելի՛ որոնք քաջութեան և խոհեմութե յարգը կը ճանչնան :

Լրամէն 1200 տարիի չափ, ու Պարոյրէն՝ որ մեր առջի թագաւորն էր՝ 140 տարի ետև Տիգրան Լ, սակաւակեաց Երուանդայ որդին՝ ելաւ Հայաստանի աթոռը . և աս թագաւորին վրայ որ բոլոր աշխարհիս երևելի իշխաններուն մէկն եղաւ՝ հաւասար կը փայլէին բնական կատարելութիւններ, լաւ քաղաքագիտութիւն, անյաղթելի և քաղցր հայրենասիրուի :

Լն գեղեցիկ կատարելութիւնները մէկ կերպով մը դրսէն ալ փայլեցընելու համար՝ բնութիւնը Տիգրանայ դրսի կերպարանքն ալ զարդարեց . դիւցազնական հասակ մը ունէր՝ առանց վայելուչ չափէն դուրս ելլելու . մեծղի ու յաղթանգամ մարմին, բայց արագաշարժ ու թեթև . « Լնձնեայ, թիկնաւէտ, առոյգանձն, գեղեցկոտն », . մէկ խօսքով, կտրձութիւնը շնորհաց հետ միացընել ուզող պատկերահանը՝ կարելի է թէ քան զՏիգրան լաւ օրինակ չէր կրնար գտնել . լայն ճակատն ալ կը ցուցընէր իր ծաղկած մտքին ընդարձակութիւնը . թէպէտ և սուր միտք ունէր, բայց վերի վերոյ քննութեամբ բան չէր ընէր . մտքին պէս լեզուն ալ հարուստ էր խօսուածքի մէջ . « Խոհեմագոյն, մեծիմաստ, պերճաբան » :

Ե կատարելութիւնները՝ միայն իր

ներքին կատարելութեանցը քով պրզ տիկ էին : Ինուութենէն առնուած ձիրքերը՝ հանքէ ելած ոսկի են . կրթութիւնը անոնց բովքն է՝ որ կրգտէ և կրփայլեցընէ զանոնք : Տիգրան ալ այնպէս ըրաւ իր ձիրքերը . Հայաստանի վրայ թագաւորելէն առաջ՝ ջանք ըրաւ իր անձին վրայ թագաւորելու . թշնամիներէն առաջ՝ բնութեան ապստամբ կիրքերը ոտքի տակ առաւ . երիտասարդութեան ատենն ալ՝ հարկատու ազգերուն հարստութեամբը լցուած ատենն ալ՝ մարդավայել պարկեշտութեան չափը չանցուց : (Կատ հեռու էր ան հին արեւելեան թագաւորներէն , մանաւանդ իր դրացի) արաց թագաւորներէն , որ իրենց բոլոր մեծութիւնը զեղիսութեամբ կ'ուզէին վայելել : Տիգրան լաւ գիտէր՝ թէ մարդուս մարմինը որչափ ալ կատարեալ ըլլայ , թագաւորողը մարմինը պիտի չըլլայ , հապա իր վսեմ միտքը , իր հոգին . ուստի մարմնոյն ախորժակացը վրայ այնչափ միայն հոգ տարաւ՝ որչափ որ հեծեալը իր ձիուն վրայ կը ցուցընէ՝ որ զինքը լաւ քայլընէ , և չէ թէ ախուռին թագաւոր ընէ :

Իր վրայ ըրած մտադրութիւնը՝ իրեն գիւրիին ճամբայ մը բացաւ զուրիշներն ալ քննելու . ամէն երակ զըննեց , մարդուս բնութիւնը ճանչցաւ , տեսաւ որ մեծն ալ պզտիկն ալ նոյն սիրտը ունին , ամէնքն ալ նոյն վսեմութեան տէրն են՝ թէ որ իրենց հանձարը մշակեն , կամ գոնէ ամէնքն ալ նոյն բարձրութեանը կրփափափին . անոր համար ոչ մարդահաճութեան և ոչ արհամարհանաց կերպ մը բանեցուց . մեծին պատիւը կուտար , պզտիկին իրաւունքն ալ մեծ կը ճանչնար . առանց քննելու մէկը պաշտօնի մը չէր հասցընէր . “ Երգարաւ ,

” դատ և հաւասարասէր կշիռս ու
 ” նելով յամենայնի , զամենայն ու
 ” ըուք կենցաղ մտացն լծակաւ կշռէր .
 ” ոչ ընդ լաւագոյնսն խանդայր և ոչ
 ” զնուաստսն արհամարհէր , այլ ա-

” մենեցուն հասարակաց հնարէր ըզ-
 ” խնամոցն իւրոց ՚ի վերայ տարա-
 ” ծանել զգեստս ” :

Եսկէ աւելի տաք սրտով հայրենասիրութիւն չկրնար ըլլալ , որ ամենուն վրայ հաւասար խնամք ունենայ , իբրև զամէնքը մէկ վերարկուի տակ առնելով գթած մօր մը պէս . բոլոր Հայաստանը մէկ մարդու մը պէս կը նայէր , և ամէն մէկն ալ բոլոր աշխարհին պէս . ասով նաև ընդհանուր ազգին երջանկութեանը պատճառ եղաւ : Երբքին երջանկութեանը համար կարճ խօսքով մը կ'ըսէ պատմիչը , թէ “ Երջանկութեան և շինութեան բերող . իւրով և մեղու ” զհասակս ամենեցուն պարարեալ ” . որով կ'իմացուի թէ անոր ըրած պատերազմներուն վախճանն ալ՝ աշխարհին ապագայ խաղաղութեանը համար էր . ան խաղաղութեամբ եկաւ Հայաստանի ամէն տեսակ յաջողութիւնը , որով քաղաքականութիւնն առաջ գնաց , և հարկաւոր շինութիւններ եղան : Տիգրան բաւական չեպելով որ Հայաստան պարզ շնորհք մը առնէ , ուզեց որ փառաւոր ալ երևնայ քովի ազգերուն . ուստի հանքերը բանեցընելու ետեւէ եղաւ . և աս բանիս յորդորելու համար՝ թողուց որ խտրութիւն չըլլայ ազնուականի և ռամկի մէջ , հապա ով որ ջանքով ձեռք ձգէ նէ՝ ուզածին պէս հագուի կապուի . մանաւանդ թէ կարօտներուն պիտոյքն ալ ինքը կը լեցընէր , վասն զի իր սիրելի ազգին պակսութիւնը՝ իրեն պակասութիւն կըսեպէր . “ Երով տգեղագոյնքն իբրև ” զգեղաւորս երևէին սքանչելիք , և ” գեղաւորքն ըստ ժամանակին առ ” հասարակ դիւցազնացեալք ” : Երջնամեաց աւարներէն ալ անշուշտ բաժին կը հանէր ժողովրդեան , որովհետև ինքը ժողովրդեան թագաւորն ու հայրն էր :

Երջն հոգը ցցուց Տիգրան նաև զինուորութեան վրայ . զօրաց մէջէն թուլութիւնները վերուց , նոր կարգ

կանոն դրաւ , ձիւարներուն թիւը աւելցուց . նետ ու պարսատիկ , թուր ու նիզակ գործածողները ստէպ կըր . թու թեամբ անանկ վարժեցուց՝ որ ամէն զարնուածք իր նպատակին կը հասնէր . երկաթեղէն զրահներն ալ շատցուց , անանկ որ միայն Հայոց բանակին տեսքը , կ'ըսէ պատմիչը , տեսնողներուն սիրտը կը վախցընէր : Երանկ կըր թուած ու աշխոյժ զօրքերով թիւրերուն պէս՝ չորս դիւ ազգաց իմացուց թէ Հայաստան այնպիսի խելացի առաջնորդի մը ձայնը լսելու հմրաղէկ արթուն էր . և ինչ որ ուրիշները իր աշխարհքէն առեր էին՝ զանոնք ետ դարձընելէն զատ , անոնց երկիրներէն ալ առաւ՝ այնչափ տարուան վնասները լեցընելու հմր . փոքր Հայոց կողմերէն ինչուան՝ Յունաստան վաղեց , շատ Յոյներ իր ձեռքին տակն առաւ : Եսով ազգը անուանի ու փառաւոր եղաւ . քովի ազգերը , և մանաւանդ անոնց իշխաններն ալ աչուընին բացին :

Եսոնցմէ մէկն ալ էր Մարաց Մփղազակ թագաւորը , որ չար նախանձով կը նայէր Տիգրանայ վրայ . կ'ուզէր որ Նեբրովթի և Նինոսի պէս փորձ մը ընէ , բայց իմացաւ որ դիմացը նոր Հայկ մը՝ նոր Երամ մը պիտի ելլէ . մանաւանդ երբ որ ան ալ լսեց թէ իր թուր Աիւրոս Տիգրանայ հետ միաբաներ է , ալ բոլորովին մտմտուքով պաշարուած՝ ուզեց որ կտրձու թեամբ չկրցածը՝ խաբէութեամբ առաջ տանի . և իրաւ անանկ խորամանկ հնարք մը գտաւ , ուսկից խալըսիլ անկարելի էր՝ թէ որ ազգասիրութիւնը Հայոց արքունեացը մէջ արմատացած ու ծաւալած չըլլար :

Մէկ ահաւոր երազ մը պատմեց Մփղազակ իր մեծերուն , որուն մէջ կը գուշակէր թէ Տիգրան զինքը պիտի մեռցընէ . աս երազը ուրիշ բան չէր՝ բայց եթէ իր կասկածը , և հնարք մը իր իշխանները համոզելու որ դէմ չըկենան իրեն՝ թէ որ Տիգրանին աղաչէ իր Տիգրանուհի քոյրը իրեն կին տալու . և ինդ իրքը ըրաւ՝ շատ ընծա-

ներ խրկելով մեր թագաւորին : Տիգրան աս բանիս վրայ կրնար կասկածիլ . բայց ուրիշ կողմանէ ալ գիտէր որ Մփղազակ իրաւցընէ իր քրոջը վրայ աչք ձգեր էր , որուն գեղեցկութիւնը և խելքը հուշակուած էր . խրկեց Տիգրանուհին որ Մարաց թագուհի եղաւ . և աս կերպով , կ'ըսէ պատմիչը , Մփղազակ իրեն չարութեան ուստայնը հիւսեց . և սակայն առջի բռնուողըն ալ ինքն եղաւ իր որոգայթին մէջ : Բայց առջի հնարքէն վեր խորամանկութիւն մըն ալ բանեցուց՝ զՏիգրանուհին խաբելու համար . և իրաւցընէ անկէ մեծ հնարք չէր կրնար գտնել կնկան մը համար . այսինքն , ուզեց նախանձ ձգել անոր մէջ ու Տիգրանայ Օարուհի կնկանը մէջ .

“ Եւ այն , ըսաւ , անիկայ կ'ուզէ Մարաց վրայ ալ թագուհի ըլլալ . թէ որ դու այդչափ ցածութիւն յանձն կ'առնես որ մեր պատիւն ալ մեր սէրն ալ արհամարհես , ու թողուս որ քու հաւասար ընկերդ Եսիայի առաջին թագուհին ըլլայ , գնա միաբանէ քու եղբորդ հետ . թէ չէ՝ մեզի խորհուրդ մը տուր , ինչ ընելու է ” : Ես խօսքը ուրիշ բան ըսել չէր , բայց եթէ պէտք է որ եղբորդ դէմ ելլելը յանձն առնես : Տիգրանուհին իմացաւ որ երկու թրի մէջ ընկեր է . արդարութիւն ու հարազատութիւնը ընտրեց . վեր 'ի վերոյ խօսքերով Մփղազակը հանգչեցուց , և եղածը գաղտուկ իմացուց իր եղբորը :

Մփղազակ անկասկած խաբէութեամբ դեսպան խրկեց Տիգրանայ որ յանձն առնէ գայ հարկաւոր բանի մը համար բերնէ բերան խօսելու : Տիգրանայ վսեմութիւնը չէր կրնար կեղծաւորին հետ կեղծաւորութիւն ընել . պատասխան գրեց՝ թէ “ Ես քու միտքդ իմացեր եմ , ու կուգամ հետդ տեսնուելու , բայց չէ թէ այն պէս՝ ինչպէս որ դուն կ'ուզէիր ” : Եւ ուրիշ հպատակ զօրքերը ժողվեց , Աիւրոսն ալ կանչեց պարսիկ զօրքե-

րովը, վազեց Մարաց սահմանները, հինգ ամիս վախով պաշարեց Մժգահակն ալ՝ անոր գունդերն ալ. բայց համարձակ պատերազմ չըրաւ, վասն զի ինքը աւելի մեծ վախ ունէր... Իր վախն ան էր, որ չըլլայ թէ ինչպէս Մժգահակ մտածեր էր՝ զՏիգրանուհին մեռցընէ բարկութենէն. ուստի այնչափ դանդաղելովը Մժգահակը սուտ վստահութեան մէջ ձգեց, և կրցաւ կերպով մը փախցընել քոյրը անոր ձեռքէն: Արջը համարձակ զարնուեցաւ թշնամւոյն հետ, և պատերազմը եղաւ՝ ինչպէս որ կտրիճներու կը վայլէր: Տիգրան իր ձեռքովը Մժգահակը գետին փռեց, անոր շատ երկիրներուն տիրեց. անոր Մոյշը ըսուած մայրը ընտանիքովը գերի բրաւ. Մսիան նոր խռովութենէ մը ազատեց, և ս առաւել իր ազգը. և իր գովեստը հեռու աշխարհքներ լսեցին:

Իսկ Տիգրանուհւոյն ազգասիրութեանը փոխարէն, որ անիկայ բոլոր Մսիոյ թագուհի ըլլալէն վեր դրեր էր, իր շինած Տիգրանակերտ քաղաքը քովի գեղերովը՝ անոր տուաւ: Եւ հայտակէս Տիգրան և Տիգրանուհի գեղեցիկ հայրենասիրութեամբ ամէն բանի յաղթելով, ու միայն մէկմէկէ նոյն սիրոյն մէջ յաղթուած մնալով, իրենց նոր փառք մը աւելցուցին, և ազգին՝ դիւցազներգական անմահ յիշատակ մը թողուցին:

1. Քսենոփոն Տիգրանայ, Մժգահակայ, և Վիլորոսի վրայ օտար բաներ կը պատմէ՝ վիպասանից ուձով, որ գեղեցիկ զուրջուածքներ են. բայց մենք ճշմարտութիւնը աւելի գեղեցիկ ճանչնալով, չենք հեռանար Մարտիասէն: Չուզեցինք ալ հոս անոր պատճառը քննել, որովհետև մեր նպատակէն դուրս է. բայց եթէ բանասէր մը հետաքրքրութիւն ունի, կրնայ հայոց պատմութեան մէջ աս բանիս վրայ շատ տեղեկութիւն գտնել (հատ. 1.՝ 183-196):

Պաճաճ:

ՊԱՃԱՃ կ'ըսուին այնպիսի մարդիկ որ չորս ոտնաչափէ ցած են. և ինչպէս որ վեց ոտնաչափէ վեր եղող հսկայ մարդիկ ամէն ատեն երեցեր են՝ ըսինք, այնպէս ալ գաճաճներ եղած են ամէն ժամանակ: Բայց հիներէն ոմանք, ինչուան նաև Մքիստոտէլ, կը յիշեն թէ թզուկ ազգեր ալ կան եղեր: Եւ որ վիպասաններէն ոմանք ալ գաճաճ ժողովուրդներու բաներ կը պատմեն. բայց ասոնք զուարճութեան համար հնարուած պատմութիւններ են: Եւ յայտնի է որ կարճահասակ ժողովուրդ կայ մասնաւոր կլիմայի տակ. ինչպէս են Եւրոպայի հիւսիսային ծայրը բնակող Վալաիսացիները, որոնց մէջ քիչ կը գտնուի 3 ոտք հասակ ունեցող. ասոնցմէ ալ կարճ կը սեպուին Վիլիկէի Մատակասգար կղզոյն Վիմոս ըսուած ժողովուրդը, որոնց մէջ 4 ոտնաչափէն աւելի հասակ ունեցող քիչ կայ. և ինչուան 2 1/2 ոտնաչափ հասակով մարդ կը գտնուի մէջերսին. ասոնց թւերը բնականէն աւելի երկայն են ու ինչուան ծունկերը կը հասնին: Եւ թովպիոյ մէջ ալ Վիլիկէան ըսուած ժողովուրդ մը կը յիշուի գաճաճ:

Պաճաճները սովորաբար մարմնեղ կ'ըլլան, խոշոր գլխով, կարճ սրունքով. թէպէտ և կլիման և սրնունքը կրնան ազդեցուի մը ունենալ ասոնց վրայ, բայց թէ ինչ կերպով չիմացուիր. վն զի նոյն կլիմաներուն տակ կը ուրիշ ազգեր կան որ անոնց նման չեն: Թէ որ Վալաիսացիք ցուրտէն և նստողական կեանք անցընելէն կարճ կը մնան, ինչու համար Վիմոսներն ալ կարճըլլան՝ որ տաք երկրի բնակիչ են, և տաք բնութիւն ունին: Եւ ալ կայ որ ոգելից ըմպելիքը, ինչպէս է օղին, շատ կարճ կը թողու մարդուս հասակը: Պաճաճները ընդհանրապէս կասկածոտ, բարկացող, տժգոհ ու մաղձոտ մարդիկ կ'ըլլան, և տղայական փափաքներ և զբօսանքներ կը փնտռեն ինչ